

ՀԱՐԻԴՐԱՄԵԱԿ

ՌԵՍԵՆԻ ԲԺՇԿԱՎԱՆ ՅՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ



Սիրելի պաշտօնակիցներս՝¹

Փաջալեռուած այն համակրական վերաբերութիւն, որով մէկէ աւելի անգամներ պատուած էք զուց զիս երբ Հայ Բժշկական Պատմութեան մասին բան մը կարգացած եմ Զեղի, կը համարձակիմ՝ դարձեալ բերել Զեղ այսօր այդ կարգի աշխատութիւն մը, որ ձանձրապիթ ըլլայ զուցէ, բայց անկասկած պիտի վայելէ ձեր բարեհաճ ունկնդրութիւնը, որուն համար կանխաւ կը յայտնիմ Զեղ իմ անհուն չնորհակալութիւններս։

1919, 1920 ու 1921 թուականները, ամենահարուստ տարիներ եղան Յորելեան բազմապիսի հանդէսներու, որոնց տեղի ունեցան աշխարհի ամէն կողմը. տանց մէջ Բժշկականներ ալ պակաս չեղան։

Այսպէս՝ անմանն Լայննէրի Ականհաղորդեան արուեստին (Art de l'auscultation) վրայ շարադրած հոյակապ երկին հրատարակութեան Հարիդրամեակի մնահանդէս տօնուեցաւ՝ 1919 Հոկտեմբերին, Լայննէրի ծննդավայրը եղող Quimper քաղաքին մէջ։

1920 Օգոստոսին՝ Անգէրսի մէջ կատարուեցաւ երկելի բժշկապատմագէտ Գոռոնէլ Պոէօրս բժիշկին մահուան Յիսեներոդ տարիդարձը, և միանգամայն՝ բժշկապատմութեան զիրցերու հռչակաւոր Հրատարակիչ Քրիստոֆ Բլանժէնի ծննդեան Պորտարիդակալը։

1920 Դեկտեմբերին՝ շքեղ հանգստութիւններով տօնուեցաւ, Պարիսի Académie de Médecine ի սկզբնաւորութեան

և գործունէութեան Հարիդրամեայ շրջանը, և միևնուն ատեն՝ Վարշավաի քաղաքը իւրիշշկական Ընկերութեան Հարիդրամեակի կատարեց։

1921 Յուլիսին՝ Ստրազպուրկ քաղաքին մէջ զեղեցիկ արձանով մը ու միծ հանդէսներով կատարեցին նշանաւոր Քիմիագէտ Բրոֆ. Ասոլի Վիլսուն ծննդեան Հարիդրամեակը։

Օգոստոս ամսուն՝ Պուէնոս - Այրէս տօնեց իւր Բժշկական կրթարանին հաստատման Հարիդրերորդ տարիդարձը։

Խակ Նոյեմբերին՝ Մոնքէլիէրի մէջ խիստ փառաւոր կերպով կատարուեցաւ, անոր բժշկ. Համալսարանին հիմնարկութեան 700 ամեայ պատկառելի Դարադարձը։

Եւ այ բժշկական Յորելեաններէն ազգուելով էր, որ կ. Պոլսոյ և Պարիսի Հայ Բժշկական Միութիւններն ալ անցեալ Դիկտումբերին տօնեցին, վաղեմի Հայ բժիշկի մը, Ամիրառուլվաթ Ամասիացին մահուան 425^{հարուց} տարելարձը, անոր արդինաւոր կեանքին, ազգօգուած ծառայութիւններուն և բժշկա-գրական վաստակին թանկագին յիշատակը վերակենդա-նացնել իմ ուզելով։

*

Ակակյն՝ «ախորժակը ուտելով կը բացուի» ըսուած է, և ես՝ քանի՛ հետեւող եղայ կատարուած Յորելեան հանդէսներուն, որնց զեռ կարևորագոյնները միայն յիշեցի, այնցան բուռն փափաք մը իմ մէջս արձարծեցաւ, հետամուտ ըլլալու՛թէ կրնայինք արդեօք ուրիշ բժշկական Յորելեաններ ալ ունենալ, և Բուղթերուս գէզերը ըլլալով զսայ՝ որ շատ Յորելեաններ անշշմար անցած էին, ինչպէս

1. Հանգուեղով կը հրատարակէնք յարդել և բանակը Տորթորին այս բանախօսութիւն՝ զոր կարգացած է Պուլուս Հայ Բժշկ. Մոնքէլին մէջ։ — Ե. Խ.

Սերմիչէն (1915) և Ռուսինեան (1919) նշանաւոր բժիշկներուն ծննդեան հարիւրամեակները, և տեսայ՝ որ ներկայ 1922 տարին կը ներկայացնէլ մեզ երեք բժշկական Յորելեաններ, որոնց մասին անտարբեր մատէլ, պարտականութեանս մէկ թերացումը պիտի համարէի հանդէպ Հայ Բժշկական Միութեան։

Այդ Յորելեաններէն մին՝ Աւեան Տօրթ. Գարրիէլ բաշայի ծննդեան Հարիւրամեակն է. ծովային զինուորական այդ երեսի բժիշկին, որ նաև մեծ անուն ունի Ազգային Մատենագրութեան և մեր հին բանաստեղծներու շարքին մէջ, անմանն Տօրթ. Նահապետ բժիշկ Ռուսինեանէ յետո։

Միւսը՝ ազգային յայտնի գործէչ, տառանգաւոր բժիշկ, և Թուրք Բժշկական Վարժարանին պերճախօս զասառու Սուլանեան Տօրթ. Մտեփան բաշայի ծննդեան Հարիւրամեակը, որ պիտի լրանայ յառաջիկայ զեկասեմբերին։

Հայ Բժշկական այս երկու տկանաւոր դէմքերը պատեհ ժամուն ջեզ պատկերացնել այժմէն իսոստանալով, կը փութամ յայտնել, թէ այս կրկին Յորելեաններուն հետ կը ներկայանայ և Հարիւրամեակը Հայ Բժշկական հրատարակութեան մը, որուն վրայ կ'ուզեմ կանգ առնել այսօր, համարելով զայն ժի՞ե՞ռո՞ր Դարու Հայ Բժշկութեան, մանաւանդ՝ Հայ Բժշկական գրականութեան նախընծայ ամենակարես մէկ եղելութիւնը։

*
* *

Նման երկախոյդ ուզեմուներու, որոնք իրենց ճամփորդութեան բնթացրին, կը սիրեն կենալ մերթ բնդ մերթ, ու հետաքրքիր ըլլալ զիտնալու, թէ իրենցմէ յառաջնմթաց խոլզարկուներ ո՞րչափ տեղ հարթած են, մենք ալ՝ Հայ Բժշկական զիտութեան նուիրուածներս, երբ կը փափացինք նորանոր աշխատութեաններով Հայ Բժշկական աղքատիկ մատենազրութիւնը հետզհետէ ճոխացած տեսնել, պարտաւոր ենք՝ այնպէս չէ, յետահայեաց

ակնարկներով երրեմ դիտողութեան առնել, թէ ինչ ըստ մենէ հիները, թէ ինչպէս ծառայած են Հայ բժշկական զրագիտութեան, որպէս զի կարենանք, անոնց կատարած գործին լաւագոյն կողմերը ճանչնալով հանդերձ, փոյթ ունենալ լրացնել, ինչ որ պակաս թողած են անոնք կամ թերի։

Այս նպատակով ահա, զէպի անցեալ զարուն սկիզբները հեռանալու համարձակութիւնը կ'ունենամ, արդի Հայ Բժշկական զատուն ծանօթացնելու համար պատկառելի ՑԻԵԱՏԱԿԱՄԱՆ մը, որ Հայ Բժշկական Պատմութեան յոյժ պատուաբեր փայլուն մէկ էջն է։

*
* *

Ներկայ Ապրիլ ամսիս մէջ զարու մը կեանց կ'ունենայ Հայ Բժշկական Հրատարակութիւնը, մը, ճիշդ հարիւր տարի առաջ էր՝ 1822ին, Վենետիկի Միթիթարհան Միաբանութեան բազմարեզուն մասուց լոյս կ'ընծայէր Շէստէն Ցէր Փետրուսեան բժիշկին ընդարձակ մէկ աշխատութիւնը, բազկացած երկու հատորէ։

Հայ Բժշկական Մատենագրութեան մինչէ այն ատենը ունեցած տպագրի գրութերուն ընտրելացոյն էր սա, և պարունակութեամբ ալ յոյժ գերազանցը, որովհետև՝ ժամանակի Բժշկական նոր վարդապետութիւններու կնիքովը աստիճան մը զրոշուած էր. զան զի՝ Հեղինակը զայն երկնած էր հետևողութեամբ եւրոպական ժամանակակից նշանաւոր բժիշկներու փրձառական աշխատութիւններուն, որոնց սկսած էին արդէն տակաւ զգալի յառաջադիմութիւն մը ընել տալ Բժշկական արտեստին և զիտութեան։

Շէստէնի հատորները պնազեղ զարդին էին Հայ մատուցին, որ ծնած օրէն մինչեւ 1822, թէպէտ ունեցած էր բաւական թուով զիտական երկիր, բայց անոնց մէջ հազիւ բանի մը կտոր Բժշկականներ կը հաշուուէին։

Եւ ինչ էին ատոնք. — Կ'արժէ արագ

ակնարկով մը ծանօթանալ այդ Հրատա-
րակութիւններուն, ապա կարենալ դատելու
թէստէնեան աշխատութեան արժէքը:

* *

Երբ աչքէ անցնենք Հայ Տպագրութեան,
կամ Հայկական Մատենագիտութեան պատ-
մութիւնները, կը տեսնենք՝ որ անոր նա-
խախայրիքը եղող հրատարակութիւններուն
մէջ կը գտնուի՝ «ՃԱԼԻՆՈՍ ՀԱՔԻՄ» վեր-
նագրով ախտազրմանական գրուած մը,
որ զետեղուած է 1513ին տպագրուած
Աղրար անոն բախտացոյց և երազահան
դրութիւններու մը վաֆճանը:

Ասի՞ որ կալիէնի աշխատութիւններէն
քաղուած կամ թարգմանուած մաս մ'է
կ'ըսուի, այլևսյ հիւանդութիւններու գէմ
զանազան զետեր, ու ազօթախառն յան-
ձնարարութիւններ պատուիրող զրուած մ'է
աղճամ հին ուսմկօրէնով. մնձ բան մը չէ
այն՝ կը խոստովանիմ, այնու ամենայնին՝
ոչ նուազ զրուատատու է ԺԵ-ԺԶ Դարու-
Հայ թժշկութեան, զի այդու ուզուած է
տպագրութեամբ Հայ Ազգին ճանչնեն
թժշկութեան երկրորդ Հայր Հոչչակուած
Պերկամացի Մեծն Գաղիանար (Ճալինոս,
կալիէն), որուն գործերը՝ ըստ հայ պատ-
մագիրներու¹, հայերէնի թարգմանուած
են ԺԵ. դարու մէջ, արդեօք անման Միխի-
թար Հերացի թժշկապետին², կամ անզու-
գական առակախօս Միխիթար Գոշի³ ջան-
քերով, որովհետեւ առաջինին ԶԵՐՄԱԽՑ
Միխիթարիւթիւն⁴ աշխատութեանը ու Ճա-
լինու Հայքիմի միջն նոյնութեան և նմա-
նութեան եզրեր կը գտնեմ, և երկրորդին
բուսարանական⁵ խոր հնուութիւնը ինձ
թեղադիր կ'ըլլայ:

Լեզուի և ոճի տարրերութիւնները սա-
կայն, ինձ մասձել կու տան, աւելի յետ-
նազոյն ժամանակի մը արդիւնք զայն
համարելու...

«Ճալինոս Հայքիմ»ի հրատարակութե-
նէն վերջը, թէկ այլեայլ բաղաքներու
Հայ Տպարաններէն գիտական կամ ուսում-
նական բանի մը գործեր լոյս կը տեսնեն,
սակայն՝ «Բժշկական» կոչուելու արժանի
և, ոչ մէկ բան չի ծնիր անոնց հետ:

* *

Ճիշտ դար մը վերջն է 1616ին, որ
Լէճպէրկի Քարմագաննեանց Յովհաննէս
Երէկի Տպարանէն կ'ելէ «ԲժժկԱՐԱՎՆ»
մը, որ մինչեւ այսօր անունովը միայն
ծանօթ, կարծեմ թէ 1513ին երեցած
Ճալինոս Հայքիմի և Աղթարցի նման բան
մը եղած ըլլայ:

Այս երկրորդ թժշկարանէն դարուկէս
յետոյ՝ 1751ին, Վենետիկի Միխիթարիան-
ներուն բով կը տպագրուի կովդնայ երկա-
րաշունչ և մնձածաւալ ՓիլիՍՈՓԱՅՅԻԹԻԱՆ
զրաբար թարգմանութիւնը բառահատոր,
որուն երրորդը կը պարունակէր՝ կենսա-
բանութեան և Անդամագնուութեան վերա-
բերեալ մաս մը, լի՛ սբանչելապէս ու
զեղեցկապէս հայացուած գիտուկան ընտիր
բառերով, զորս կրնանք այսօր խիստ
պատշաճորէն օգտագործել մեր գիտական
զրութիւններուն մէջ:

Կովդնայ Փիլիսոփայութեան հրատա-
րակութիւնն բառորդ դար մը վերջ 1675ին
Մարսիլիոյ մէջ Այբրենարանի մը հետ
կը տպուի՝ «ԱՍՏԵՂԱԲԱՇԵՖԱԿԱՆ ԿԱՆՈՆԻ
ՎԱՂԱՆ ՊԱՂԱՆԵԼՈՅ ԶԱՄՈՂՋՈՒԹԻՒՆ» ա-
նունով տեսարակ մը ոչ այնչափ գիտական.
բայց 42 տարի յետոյ, Նախիջևանի Ա.
Խաչ Վանքի Տպարանէն, 1793ին լոյս
կը տեսնէ, Զուղայեցի Պետրոս թժշկէ
Քալանթարեանի 1789ին զրի առած «ՀԱ-
ՄԱԼՈՍ ԲժժկԱՐԱՎՆ»ը, որ հակառակ իւր
սեղմ ու կարճ պարրերութիւններուն, բիշ
ու շատ գիտական սկզբունքներու վրայ
ձեռւած գործ մ'էր, և արդիւնք՝ օրինա-

1. «ԱՐՄԱՐ ԲԻՆԱԿԱԴԱՐԻ» (Հ. Ամորեայ 1921 էջ 94):

2. «ԶԵՐՄԱԽՑ ՄԻԽԻԹԱՐՈՒԹԻՒՆ» ՄԻԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ
ՏԿ. Վենետիկ 1832:

3. «ՄԻԽԻԹԱՐ ՀԵՐ» «ԱՊԱԿԵ» ՏԿ. Վ. Անդուկի 1842:

4. «ՀԱԿԱՎԱՐԱԾՈՐՈՒԹԻՒՆ» Ի ԵՎՀԱՏԱՆԱ. Հ. ՄԵ-
ՆԱՆ Բժշկեան, ՏԿ. Վ. Անդուկի 1830, էջ 99.

որ Համալսարանէ վկայուած թժիշկի մը անձնական երկարամեայ փողձառութիւններուն:

« Բժշկական » բառելու առաւելութիւններով օժտուած, Հեղինակին ալ յոյժ պատուարեր, անդրանիկ աշխատութիւնն էր սա, զոր Հայ մամուլը կը ծնէր, քրարար է այն, բայց պարզ ու մեկն ոճով շարադրուած. կը պատուիրէ այլևայլ հիւանդութիւններու յարմար զանազան դեղեր. կը զասաւորէ զանոնք իրենց չափերով ու կը ներկայացնէ գեղասումի ձեկն տակ. վերջը կը զնէ երկրորդ Հատոր մը ևս, որուն մէջ Կ'ամփոփէ պատուիրած գեղերուն Լատինիրէ — Հայ բառարանը, բաւականի լաւ բացատրութիւններով»:

* *

Քալանթարեանի Բժշկարանին նման գործ մ'էր, զոր 1806ին վենետիկի Վանըը կը հրատարակէր. այն է՝ Ողուլլուփեան Յովակիմ թժիշկին « Նաիթ ԲժՇԿԱԼԱՆ » անուն համառօս մէկ երկը աշխարհաբար, որ ուրիշ բան չէր, բայց եթէ խառն զրութիւն մը, խտացում առողջապահիկ պատուէրներու ու յանձնաբարութիւններու, ինչպէս նաև սննդաբար համարուած կարգ մը նիթերու, և հիւանդութիւններու յատուկ գեղօրէններու, կից ունենալով և մէկ փոքրիկ բառարան։

Օղուլլուփեանի գործէն կից տարի վերջ՝ 1814ին, կակաթայի մէջ կը տպագրուի « ԳիՒՏ ԿՈՎԱԼԱԻՆ ՊԻՍԱԿԻ » անուն կարեոր հատորը, որ Մայիկ հիւանդութեան դէմ հնաբուած ձբննըրեան պատուաստին պատմութիւնն էր Անգլիերէն թարգմանուած։

Եւ այս Հրատարակութեան կը յաջորդէ ահա՞ս, ութիւ տարի յետոյ, բնստէնի

երկնատոր աշխատութիւնը, պատրաստուած բոլորովին տարրեր ոճով, և իւր նախընթացներէն ալ գերազանցապէս շահեկան, մանաւանդ թժշկական, զոր պիտի նկատեմ միշտ ո՛չ միայն Հայ Բժշկական Մատենագրութեան մէկ ճոխ հարստութիւնը՝ թէն հարիր տարիներով ծերացած, այլ և՝ Հայ մամուլին մինչև 1822 ապրած երեք զարերու տաֆանակիր կեանքին ու կրած զառնակսկիծ երկունքին ալ եղական ու անմեռ մէկ արգասիրը։

Մ'վ էր ասոր Հեղինակը. — Ահաւասիկ անոր կեանքին զիխաւոր գիծերը քաղուած իւր ընդարձակ կենսագրութենէն, զոր հրատարակած եմ 1898ին և 1901ին Վիեննական Միջիթարեան Միարանութեան Հանգիս Ամսօրեային մէջ։

(Ծարութակիլի)

Տօթ. Վ.Ա. Յ. ԹԱՐԴՈՄԵԱՆ



ՀՆԱԽՈՍԽՈԿԱՆ

ԽՈՐԱՆ (A B S I D E)

⇒ * ⇒

Խորան բառս մեր մէջ շատ նշանակութիւններ ունի, ինչպէս՝ բնակարան, կամար, վրան, տաղաւար, գերեթածե ծածք. Կ'ըսուի խորան արցունի, խորան երկնից, խորան վկայութեան, խորան կստուծոյ, որ է սեղան սրբութեան: Բայց համապատասխանող անօսide քառին, կը նշանակէ այն կոնքեղածե շինութիւնը, որ եկեղեցւոյ բեմին յետակողմը կը կազմէ: Արդէն քրանսերէն բառս անօսide, որ յոյն ծփւէ-պիծօս բառէն կազմուած է, գործածուած է նշա-

1. Տե՛ս « ԲԺՇԿԱԼԱՆ ԲԺՇԿԱԼԱՆ ՊԻՍԱԿԻ » վերջուն գրատարակուած Հանգես Ամսօրեայ մէջ, տարի 1891. յաննար.

2. Տե՛ս « ՅՈՎԱԿԱՆ ԲԺՇԿԱԼԱՆ ՊԻՍԱԿԻ » կենապատմենն, հրատարակուած Հանգես Ամսօրեայ մէջ տարի 1896 Ապրիլ, Մայիս։

3. 1814-1822ի միջն հրատարակուած են Բժշկութեան վերաբերեալ երկու փոքրիկ աշխատութիւններ ալ, որոնց

մին գետեղուած է 1815ին և 1818ին վենետիկ տպուած « ՏԵՄԱՐԱՆ ԳԻՏԵՆԵԱՅ » ին մէջ՝ թժշկանեռքին և մարդաբանութիւն վերագրերով, և միաւը՝ 1820ին վենետիկ հրատարակուած Հ. Գ. Խնճեմեանի « ԵՂԱՆԱԿ ԲԻԶԱՆԵԴԻՍԱՆ » անուն հատորին վերը, « ԱՐԱ ՆԻ ԳԻՏԵԼԻՔ ՎԱՅՆ ԱՌՈՂՋԱՌԻԹԵԱՆ ՆԱԽԱՊԱՀՈՂ ՓԱՆՏԱՍԻՏԻ » վերնագրով։